

նակին կացեալ վարդապետն Հայոց, դոր յետոյ նշանակեցից զանունն », և նա այլ թարգմանեց դեսպանին գրածն, քիչ մը գովեստ աւելցրնելով՝ ի պատիւ Ա. Լուսաւորչին, և յառաջաբան մ' այլ: — Իսկ այս ժամանակիս վարդապետն ով էր, յետոյ յիշուած չէ խոստացեալ անունն, գուցէ մեծանունն Մաշտոց վարդապետ ըլլայ, կամ թէ ինքն իսկ կաթուղիկոսն Գէորգ, վասն զի միայն այսոր անունն յետոյ յիշուած է, և թերեւ վարդապետ ըսելով կ'իմանայ զհայրապետն:

Աշոտ զգեսպանը պատուելէն ետե՛ կայսեր ուզածն այլ խաւրեց անոր ձեռքով, հանդերձ ծանր ծանր ընծաններով, և « 10,000 արծաթ (6-6500 ֆրանդ) » ընծայ նորաշէն եկեղեցւոյն ». զոր չանուանէր յիշող պատմիչն, բայց թուի թէ ըլլայ Ա. Միքայէլ եկեղեցին՝ Վոսփորի ծովեղերքը, զոր պատրիարքն իգնատիոս նոր լմբնցուցեր էր (878), և գեռ չէր օծած, և երեք տարի վերջը փոստ պատրիարքն նաւակատիքն ըրաւ (881): Իսկ Նիկետոյ բերած ընծայից մէջ կու յիշուի և խաչափայտի մասն, որ յետոյ Հռումայրի սուրբ Նշան ըսուեցաւ, այդ անուամբ վանքը պահուելով, որ է 'ի սահմանս Լոռի քաղաքի (Տաշրաց կամ Սօմիսէթի). ուր կ'աւանդեն այլք, թէ Վասիլ անուամբ յոյն իշխան մը թովհան իմաստասիրին ատեն՝ քարայրի մը մէջ առանձնացաւ 'ի ճգնութիւն, և անոր համար Հռումայր ըսուեցաւ տեղն. իսկ խաչն՝ Հայոց շատ պահնչելագործ խաչից մէկն եղաւ, և զանազան հրաշքն յիշուին:

Կարտեսակի

Հ. Պ. Վ. Ա.

=====

Որդիական սեր : — Բացատրութիւն  
զգացմանս 'ի հինան :

Ի հին աստուածուհեաց դարովեալ նոր աստուածոց մէջ մէկ մը կայ զոր կատաղիք մասնաւորապէս կ'ամբաստա նեն. այս է Ապոլոն, որ Հեփեստիաց աղաչեց զՈլեստ կատաղեաց հալած մունքէն աղատել. նոյնն զարձեալ հրամայեց որդւոյն սպաննել զմայրը: կատաղեաց իրեն դէմ արձըկած բարկու թեան աղաղակներէն՝ Ապոլոն դուրս կ'ելլէ սրբարանէն, ձեռքն առած իր ահաւոր լսյնալիճն, և նետերովն սպառնալով կատաղեաց որ իր մեհենին դըրան քով խոներ էին: Բայց անոնք այս սպառնալիքներէն չեն վախնար. վասն զի վախճաննին է պաշտպաննել քան զՈլիմպեայ արդի աստուածոցը սրբագոյն կրօնք մը, այս է մարզ մեծարանքն: Աներկիւղ կը յանդիմաննեն զՈլպոլն այն ամբարիշտ պատգամին համար՝ որով հրամայեց Որեստեայ իր մայրն ըսպաննել. « Ոչ միայն չարութեան գործակիցն ես, կը պոռան, այլ նաև բուն իսկ զիսաւոր պատճառը: — Հրաման տուի Որեստեայ՝ իր հօրը վրէմն առնուլ: — Եւ անով սպանութեան պաշտպան կեցար: — Իմ բազնիս ուղին ին կող աղերսաւորն ընդունեցայ: — Ինչ չու ան ատեն կը վոնտես զմեզ որ անոր հետն կ'երթանք: — Դուք չէք կրնար այս սրբարանս մտնել: — Պէտք է երթանք ուր որ ինքը կերթայ. մեր պաշտօնն այս է: — Ի՞նչ է ուրեմն ձեր պաշտօնը: — Մայրասպան որդիքը բագիններէն հեռու կը վոնտենք: »<sup>1</sup>

Այս հին և նոր աստուածոց մէջ նոր օրինակ պայքարն թէ ըստ բարոյական իմաստից և թէ ըստ զիցարանական պատմութեան հաւասարապէս հետաքըննական է: Յիրաւի այս աստուածոց երկու սերունդքն զանազան բարոյական իմաստներու կ'ակնարկեն, կը տեսնուի

որ որչափ մարդկային ընկերութիւնն յառաջացեր է, ըստ այնմ, իրեն սովորութեանն համեմատ, աստուածներն իր պատկերին վրայ և ըստ պիտոյիցը ձևակերպեր է: Հին աստուածներն՝ ըզդացմանց և նախկին ճշմարտութեանց աւելի խորախորհուրդ կերպարանք մը կու տան, որոնք բարոյական աշխարհին իբրև վաղնջուց առանցքն են: Կրտսերագոյն աստուածքն աղատ խորհուրդ և տրամաբանք են. ամէն բան կը գննեն կը հետազօտեն. Ետեւէ կ'ըլլան իմանալու թէ որդիք որ աստիճան պարտական են ծնողքնին պատուելու. կ'ուզեն գիտնալ մարդու վրայ դրուած պարտաւորութեանց պատմառն ու սկզբունքը. և փնտուելով ու քննելով վերջապէս կը մտածեն որ կան ժամանակը ու առիթք յորում կրնայ մարդ իր քանի մը սրբազն պարտգերէն աղատ ըլլալ: Հին աստուածներն այն աստիճան բարակութեան չեն երթար. ըստ իրենց՝ ինչ որ պարտաւորիչ է, միշտ և ամէն տեղ անփոփոխ է: Աւելորդ է կատաղեաց ըսել թէ պէտք չէ ոճրագործին ետեւէն երթալ, երբ նա աղերսահայց՝ աստուածոց բազնացը կ'ապաւինի. «պէտք է երթալ ուր որ ինքը կ'երթայ», որովհետեւ իրենք մտաց խիզճը կը ներկայացնեն, որ չարութենէն անբաժան է, և քան զդատումն գերագոյն բնագդմունք մի է:

Առանց ուրեմն Ապոլոնի ձեռնարկութեանն ականջ կախելու՝ կատաղիք իրենց վրէժինդրութեան պաշտօնն կը կատարեն: Փուճ տեղ Ապոլոն սպանողը գաղտագողի ֆախուց, փուճ տեղ Աթէնք Աթենասայ բագնին քով պահեց. Կատաղիք անոր ետեւէն երթալու համար՝ անպատիր նշան մը ունին, այս է սպանեալ մօր մը արիւնը: Տես ինչպէս դժոխային ամբոխն այդ մահագուշակ հետքը բոնած կ'երթայ: Քիչ առաջ Դեւ վիս էին, և ահա Աթէնք կը գտնուին: Մայրասպանին հետոցը վրայ կ'ընթանան, միշտ առաջնորդ բոնելով այն արիւնազանգ ճամբան՝ զոր ծովուն ալիքը կարող չեն մաքրելու. այնչափ մայրենի արեան դրոշմը մայրասպանին վրայ ան-

ջինջ կը տեէ: Շեքսրիդի մէջ տիկինն Մակպէժ, տանջեալ՝ ի խղճէ և մոլեգնեալ, վայրապար կը ջանայ լուանալ այն արեան արատը զոր Ցունգան թագաւորն սպաննելէն ետեւ ձեռայր վրայ մնացած կը կարծէ, և յուսահատ կը պոռայ. «Այս ծերը որչափ արիւն ունի եղեր»: Ա՛հ, յորդւոյն սպանեալ մօր մը արիւնը ծեր Ցունգանինէն շատ աւելի է. և կը վազէ Արգոսէն ցԴելֆիս, և Դելֆիսէն մինչև ցԱթէնս. սպանողին հետ ամէն տեղ կ'երթայ, միշտ քովէն վազելով, միշտ զինքը շրջապատելով, և միշտ ետեւէն քաշելով անհաշտ և անողոքելի կատաղիներն: Ի՞նչ ուրեմն կ'ըսէիր, տիկինդ Մակպէժ. Ի՞նչ կ'ըսէիր և դու, Որեստ, երբ երկուքնիդ ալ դեռէիք գիտեր թէ չարութեամբ թափուած արիւն մը ինչ հետեւանք կ'ունենայ: Դու, տիկինդ Մակպէժ, կը կարծէիր որ քիչ մը ջրով այդ արիւնը կը ննջուի. իսկ դու, Որեստ, իրաւացի կը սեպէիր հայրդ սպաննող կնկան մը կեանքը վերցընել: Եւ ահա այսօր տիկինն Մակպէժ, Ցունդանայ արիւնը մաքրելու համար բովանդակ Առարիսյ բուրմունքն անցաւակուն կը համարի. իսկ Որեստ, արեան հոսովը ետեւէն ինկող կատաղեաց ձեռքէն վախչելու համար ընդունայն նորոյն Ոլիմպեայ աստուածոց պաշտապաննութիւնը կը խընդրէ, Ապոլոնի՝ որ իրեն հրաման տուած հօրը վրէմն հանելու, և Աթենասայ՝ որուն բագնին աղերսալից կը պայուի:

Կատաղիք կ'երթան զինքը կը գրտնեն, և անոր չորս կողմը կ'առնուն, որ անօգուտ տեղը զողզղալով աստուածուհոյն ֆաթթուած, առ Աթենաս կ'աղաղակէ. անոնք ոչ իրենց ջահիցը, ոչ օձից և ոչ ուրիշ հանդերձանայ պէտք ունին. իրենց երգը բաւական է, այն դիվթական երգը, որուն զօրութիւնը կամաց կամաց զմեղապարոը կը մաշեցնէ: Եւ ահա ձեռք ձեռքի տուած, սպանողին չորս կողմը իրենց դժոխային պարը կը սկսին.

«Մեք կը բաշխեմք մարդկան իրենց ճակատաղիրը. արդարոց զիսաղաղու-

թիւն և գքաղցրութիւն կենաց . իսկ մարդասպանին , թէ և իր արիւնանիշ ձեռքերն պահէ , ինչպէս կ'ընէ այդ բազին առնելը տարածուած աղերասար կուն , կ'երևնանք իրըն վրէժինդիրը իր թափած արեանը , իրըն խնամակաքը մեռելոց :

« Ո՛վ մայր իմ . ով դիշեր որ ծնար զմեղ՝ ի պատուհաս կենդանեաց և մեռելոց , զքեղ կը կանչենք յօդնութիւն ընդդէմ որդւոյն լատովնայ , որ մեր որսը կը յափշտակէ , և մեր վրէժինդրութեանը մատնուած եղեռնագործը մեղմէ կը կորզէ :

Անոր համար ընդդէմ սպանողին յիմարեցուցիչ և ցնորեցուցիչ նուագը կ'երգենք , այն կատաղեաց երգը՝ որով միտքը կը կաշկանդուի , որ անծանօթէ քնարին , և զայն լսողը կը հալի կը սպառի՝ » :

Եւ երբ պարակցեալ այդ դիւթական նուագը կ'երգեն , իրենց սոսկալի կայթիւնն երկիրը կը զողղղացնէ ուղերնուն թնդմամբը որք , ինչպէս իրենք պարծանօք կ'ըսեն , ուր որ կը կոխեն , մահ և աւեր կը գործեն :

Բաղդատէ մէյմը Շէքսբիրի Մակպէթին մէջի վհուկներն Եպիլեայ կատաղեաց հետ . ինչ տարրերութիւն երկու առասպելաց մէջ , թէ ըստ արուեստի , թէ ըստ բարոյականի : Շէքսբիրի վհկաց մէջ ահաւորութեան հետ խառն է անհեթեթութիւն . իրենց առաջիկայութիւնը միայն այն ժամանակը թատերական է՝ երբ թուփին վրայ կու գան զմակպէթ թագաւոր անուամբ ողջունելու : Այն ատեն ախորժելի են և սիրտ կը շարժեն , վասն զի խորհրդական ձեւով մը Մակպէթի փառամոլ խոցնուրդներն կը ներկայացնեն : Բայց երբ կու գան պարելու կաթսայի մը չորս կողմը ուր այդ դիւթական եփը կ'ըլլուի , որուն բաղադրութիւնը Մէղէայէն միջին դարու վհկացը կ'անցնի , այդ դիւթական տեսարանին մէջ ուրիշ բան չեմ տեսներ , բայց եթէ քերթողին մտաց ցնորդը

մը որ ուզեր է ներկայացնել վհուկներն այնպէս ինչպէս որ ուամիկը կ'երևակայէր : Ոչ թատերական հնարք մը կայ հոս , և ոչ իսկ ամեննեն կեղծիք մը որ վհկաց առնի երևանը պէս իր բարոյականն ունենայ : Ընդհակառակն Եպիլեայ կատաղիքը թատրերգութեան հետ անհրաժեշտ կապակցեալ են . վասն զի իրենք կ'ընեն գործողութիւնը , և գլխաւոր անձինքն են : Եւ գարձեալ մեծ բարոյական օրէնքը մը կ'անձնաւորեն , այս է ծնողաց մեծարանքը , զոր խիստ ահաւոր կերպով կը ստորագրեն : Որեստեայ դէմ իրենց դիւթութիւնն գործադրելու համար , Շէքսբիրի վհկացը կաթսային մէջ ձգած նորօրինակ բաղադրութեանն պէտք չունին : Մինակ մայրասպան անունն է որ կատաղեաց նուագը կը բովանդակէ , այն ահաւոր բառը որ Որեստեայ միտքը կը խոռվէ և զգայութիւնքը կը ցնորեցնէ : Այդ սեւազգեաց կանայքն , որոնք օձախոխւ մազերով և ձեռքերնին ջահ մը՝ Որեստեայ չորս բոլորը կը դառնան , նոյն իսկ մարդասպանին մտածութիւնքն են , մասնաւոր ձեւ և կերպարանք մը առած : Սոյն տեսիլ ահաւոր ըլլալու համար հարկ չէ որ տարօրինակ բան մը ըլլայ . բաւական է որ եղեռնագործն իր մտածութեանց երևոյթը առջնն ունենայ , որոնք ինչ կերպարանք որ ալ առնուն , միշտ սոսկումն կ'ազդեն : Չեմ զարմանար որ յունական արուեստը , լաւ համոզուած ըլլալով որ ճշմարիտ սոսկումը ոչ աչաց տեսութեամբ այլ հոգւոյ ըզգացմամբ կ'ըլլայ , քիչ քիչ կատաղեաց վրայէն արտաքին սարսափը վերուցերէ , և թէ նոյն խակ ահաւոր բաներու մէջ , գեղեցկին հետեւլով , փոխանակ անհեթեթ ուրուականաց՝ խոժուադէմ և նսեմական գեղեցկութեամբ կանայք դրեր է : Հոս՝ ինչպէս ուրիշ տեղ՝ գեղեցիկը զինքը աննիւթականութեան տարած է . և կատաղիք , ըստ արուեստին հայթայթելուն խիստ և վեհ կերպարանք մը առնելով , ճշգրիտ իրենց վրայ կ'երևացնեն խղճի անայլայլակ խստութիւնը , և մեղապարտին տխուր և ան-

շարժ կերպով բանի աչքը իր չարութեանց վրայ տնկելը, որ իրեն համար դառնագոյն պատուհան է :

ի զուր կը տագնապի Որեստ կատաղեաց ձեացուցած պարաբոլոր մահագուշակ մանուածին մէջ. մահուան դուռն հասեր էր, երբ Աթենաս կը վազէ իր աղերսարկուին օգնելու : Աթենաս՝ Ապոլոնի պէս բուռն և ցասկոտ չէ, և չըսպառնար կատաղեաց զիրենք իր տաճարէն վոնտելու . բայց ինքն ալ կ'ուզէ ազատել զՈրեստ, և զանիկա դատելու համար արիսպագեան ատեան մը կը հաստատէ : Պայքարը կը բացուի սպանողին և անոր դատախազիցը մէջ . ճըշդրիտ դատաստանական պայքար մը, որ ճզդիւ արիսպագեան հարցափորձին պատկերը կը ներկայացնէ : Որեստ Ապոլոնի վկայութեանը կ'ապաւինի, որ այն ատեն կու գայ իր ամբաստանեալը պաշտպանելու : Կատաղիք ընդդէմ Որեստեայ և Ապոլոնի միշտ նոյն ահաւոր ձեռնարկութիւնն առաջ կը բերեն . իր մայրեն սպան զոր կը կրկնեն վստահութեամբ և ըստ ամենայն մասանց : « Արդեօք Արամազդ ազդեց քեզի այդ պատգամը, կ'ըսեն առ Ապոլոն, երբ հրաման տուիր Որեստեայ, իր մօրը պարտուպատշաճ մեծարանքն ուզի տակ առնելով, հօրը վրէմն առնելու » : Եւ երբ Ապոլոն բարկացած թագաւորի մը, պատերազմողի մը մահը, և փեսայի մը իր կնկանէն անսարդաբար ըսպաննուիլն յառաջ կը բերէ . « Քու խօսքիդ նայելով, — կը պոռան կատաղիք, որոնք իբրև վաղեմի աստուածունիք, չեն վախնար Ոլիմպեայ նոր աստուածներն ամբաստանելին, — քու խօսքիդ նայելով, Արամազդ աւելի զայրացած է հօր մը քան մօր մը սպանութեանն համար . բայց ինքն իսկ իր ծեր կոռնոս հայրը շղթայակապ կաչկանդած է » : Աս կտորին Ապոլոն քիչ մը շատ նեղի գալով, նրբարանութեան մը ձեռք կը զարնէ, որ յունական պերճախօսութեան ընդունելի եղած էր թէ ատենի և թէ հրապարակի մէջ . կը ջանայ ցուցընել թէ որդին պարտական

չէ մօրը իր կեանկքը : Մայրն իրեն աւանդեալ կենաց միայն աւանդապահ կամ իրեն ասպնջականն է . որդին կրնայ հայր մը ունենալ, մայր ոչ երբէք . և Ապոլոն օրինակ կը բերէ զնոյն ինքն Աթենաս : ի՞նչպէս Յոյնկը այդ նրբարանութեան հաւանած էին, որ մեղի այնչափ անախորժ կու գայ : Հնոց վարդապետած ընդ մէջ հօր և մօր տարրեր և անհաւասար մեծարանքը միայն կրնայ այդ նրբարանութեան ընդունելութիւն գտնելը բացայացուել : Բայց զգուշացիր, Ապոլոն . մարց՝ կենաց մէջ և հետեւ բար իրենց որդւոց մեծարանաց մէջ ունեցած մասն համարձակ կը հետազոտես : Պիտի գան իմաստասէրք որ այդ պատճառաբանութիւնն աւելի ընդարձակելով պիտի հաստատեն թէ որդիք կենաց համար հօրերնուն պարտական չեն, որովհետև հարք իրենց որդւոցը կեանք տարվա աւելի իրենց ցեղին յարամնայութիւնը կը նային քան եթէ այխարհք եղածներուն երջանկութիւնը : Հարկ է ուրեմն, ով պայծառ աստուածդղուտոյ, հարկ է, իմաստութեամբ գործելու համար, կատաղեաց ձեր ճարտասաւանութեան իմաստակութեանցը դէմ պաշտպանած հին աստուածուհեաց օրէնքէն, և մարց մեծարանքէն դուրս չելլել . կամ մանաւանդ, եթէ փիլխափայական ձեռնարկութեանց կը դիմես, փոխանակ առաջուց բարձրամիտ փիլխուոփայութեան մը ձեռնարկութիւնքն գործածելու, մտիկ ըրէ այս որդիական յարգութեան գեղեցիկ և պարզ դասը զոր Սոկրատ իր կամպրոկլէս որդւոյն կու տայ : կ'ախորժիմ աստուածոց և փիլխոփայից նրբարանութեանց քով ճըշմարիտ իմաստութեան խօստածքն յառաջ բերել :

Հնոց մէջ հաւանականաբար ժանտաբարոյ կին միայն Քաանդիպահէ չէր . բայց իր բոնութիւնքն և էրկանը խոհականութիւնը այնպէս իրարու ընդդիմակ ինկած էին, որ յապագայս իրեն թշուառութեան պատճառ եղան . վասն զի կռուարար կնկան իբրև նախատիպ մնաց : Ոչ միայն զիեսայն այլ և որդին

Հաւասարապէս կը նեղէր : իսկ Սոկրատ որ կնկանն յիմար հաճոյիցը համբերութեամբ կը տանէր, կ'ուզէր որ լամպրոկէս մօրը խատութեանցը մեծարանքը համբերէ : Ուստի, անշուշտ Քանադիպեայ և լամպրոկէսի մէջ յաճախ հանդիպած կուռոյ մը երկրորդ օրը իմաստասէրը պարզ և ընտանի ոճով մը, զոր խիստ ճարտար գիտէր բանեցընել, տղուն այլ և այլ հարցմունքներ ընելով վերջապէս հոն կը բերէ որ ինքն իսկ կը սկսի բաել թէ մեր ծնողացմէ որչափ բարիք ընդունած ենք, ու նախ և առաջ կեանքը, որ բարի բան և քաղցր վայելմունք մըն է, վասն զի ամէնքս ալ զայն կորսնցընելէ մեծապէս կը վախնանք : Յիրաւի հինք, և նոյն իսկ իմաստասէրք՝ կենաց արհամարհութիւն բերող ամբարտաւան մաղճոտութիւն չեն երեցներ . այլ մոտադիւր կը գովեն զկեանս իրեն մեր ծնողացմէ ընդունած մեծամեծ բարիքներէն մէկը : Բայց կամաւոր է արդեօք այդ բարիքը, և թէ մենք պարտական ենք անոր համար մեր ծնողաց երախտապարտ ըլլալու : Ահա իմաստակութիւն մը զոր լամպրոկէս կրզգուշանայ մէջ բերելութէ և կրնար մասամբ մը Սպոլոնէն փոխ առնուլ : Սոկրատ անցողաբար մը կը հերքէ ապերախտ մարդկանց այդ հին ձեռնարկութիւնը, իրեն նպաստ առնելով Յունաց բարուց և լեզուին ազատութիւնը, համարձակ ցուցընելով որ ամուսնութեան մէջ մենք վայենք չենք փնտուեր այլ ընտանեաց մը յոյսը : Երբ ընտանիքը կը ձեւանայ, այն ատեն մօրը համար՝ որդեծնութեան երկունքէ ետեւ, մնընդեան հոգերն, իսկ հօր համար՝ կրթութեան մտածութիւնքն կը սկսին : « Այո, — վրայ կը բերէ լամպրոկէս, իրեն իրաւունք չունենալուն վրայ չհամոզուած մարդու մը պէս, — այս ամէնը կ'ընդունիմ . բայց ինչ որ ըլլայ, ոչ ոք կրնայ իմ մօրս բոնութեանցը համբերել, և ինծի այնապիսի բաներ կը զուրցէ որ աւելի յանձն կ'առնուի մեռնիլ քան թէ զանոնք միակերպ լսել » : Այսպէսով միշտ ընտանեաց ժողովին մէջ ենք, ընդ

մէջ հակառակող մօր և բարկացող որդւոյն . որովհետեւ Սոկրատ այս անձուկ պարունակէն դուրս չուզեր ելլել : Ուստի կը շարունակէ խօսակցութիւնը առանց կերպը փոխելու և լամպրոկէսի յամառութեանը վրայ դժուարելու : « Ճեսնենք, ըսէ ինծի . չես ջանար յօժարակամ քու մերձաւորիդ հաճոյ ըլլալու, որպէս զի ըստ հարկին քեզի կրակ տայ, կամ դիպուածի մը մէջ օդնութեան գայ : — Այո, արդարն : Խիստ աղէկ . երբ ճամբար մը կ'ընես, կամ ծով մը կը կտրես կ'երթաս, արդեօք անտարբեմբ բան մը կը սեպես բարեկամ կամ թշամի ընկեր մը ունենալը : — Աւելի աղէկ է որ բարեկամ մարդ մը ըլլայ : — Նոյնպէս ձեռքէդ եկածը կ'ընես որ բանակին մէջ զօրավարիդ, քաղքի մէջ մերձաւորիդ, և ճամբորդութեան մէջ ուղեկցիդ սիրելի ըլլաս . մօրդ միայն չես ուզեր հաճոյ ու հնագանդ ըլլալ որ այս ըստածներէս քան զամէնքն աւելի գքեղ կը սիրէ » : Ճեռնարկութիւն մը, որ միանդամայն աղդյո ու գորովաշարժ է : Ուստի լամպրոկէս կը սկսի տագնապիլ . այն ատեն Սոկրատ, այնու գիտութեամբ զոր ամէն մեծամեծ բարոյախօսք պէտք է ունենան, միշտ զՍպոտուած մարդկային սրտի բարի ազգեցութեանց օգնութեան կանչելու, « Եթէ կը հաւատաս ինձի, որդեակի իմ, կ'ըսէ, փութով երթանք աստուածոց աղաշելու որ ներեն քեզի մօրդ պարտուպատշաճ մեծարանքը մոռնալդ, որպէս զի ապերախտի մը պէս չնային քեզի և իրենց բարիքներէն գքեղ չպրկեն » :

Շատ հայրեր այս ընտանի խօսակցութիւնը կարդալով թերես ըսեն թէ իրենք ալ այս կերպով հարկաւ խօսած են կամ կրնային խօսիլ . ահա այս խօսակցութեան մէջ իմ սիրածս ալ այսէ : Սոկրատայ տուած պատճառներն հասարակաց մտքէ վեր բաներ չեն, և բան մը չըսեր որ հասկնալը դիւրին չըլլայ : Եթէ բան մը կը մնայ, զայն գործադրելն է . բայց ասոր համար աստուածոց օգնութիւնը պէտք է, այն օգնու-

թիւնը զոր քրիստոնէութիւնն շնորհը կը կոչէ : Սոկրատ խօսքը լմնցներով կը յորդորէ որդին՝ աղօթիւք զայն հայցելու . և այսպէս իմաստասէրն պարզագոյն մնածութիւններէ սկսելով կամաց կամաց առ բարձրագոյնն կը համնի . որդիական յարդութիւնը դիւցազանց առաքինութիւն մը , կամ աւագաց պահեալ բան մը չաեպեր . այլ զամենայն որդիս առ այն կը պարտաւորէ , մեր բովանդակ ընտանեկան կենացը մէջ կը խառնէ , անոր նախատիպը մեր առջեր դնելով , առանց զայն նուաստացնելու . որովհետեւ այն որդիական սէրն՝ որ լամպրոկիս իր մօրը պիտի ցուցընէ՝ ոչինչ ընդհատ փառաւոր է քան զԱնտիգոնի և զԱնտիգոնի , և սիրելի աստուածոց , թէ և անոր գործադրութիւնն քանազիպեայ յիմարութեանցը տանելուն մէջ ըլլայ :

Խօսքերնիս Ապոլոնէն և աստուածաբանական նրբախօսութիւններէն Սոկրատայ և իմաստուն ընտրովութեան վրայ գնաց . հիմայ գառնանք առ Որեստ , առ Ամենաս և առ Արիսպագոսն , և տեսնենք թէ Ամենաս և Ամենացիք ինչպէս դատաստան կը կտրեն կատազեաց և Ապոլոնի մէջ :

Արիսպագոսը կը տարտամի , և քրեայքն կէս առ կէս հաւասար ելլալով , Որեստ անպարտ կը դատուի : կատազիք նախ նոր աստուածոց դէմ կը զայրանան , անոնց այս կերպով հին օրէնքներն եղծանելուն համար . բայց Ամենաս մեղմով զիրենք կը հանդարտեցնէ , ըսելով . « Դուք ամենեւին յաղթուած չէք . դատն անորոշ մնաց , քուեայքն ալ հաւասար են : Մի բարկանաք ուրեմն այս քաղքիս դէմ , որ զձեզ չանարգելէնի զատ , բագիններ , սրբարան մը , նուիրական անտառ , և բարեպաշտական հանգէսներ կը մատուցանէ ձեզի : Ահ , կը պատասխաննեն կատազիք , կ'ուզենք մեր բարկութիւնը քու քաղքիդ դէմ պահել , որովհետեւ աստուածներն նենգութեամբ յափշտակեցին մեզմէ մարդասպաններն պատժելու իրաւունքը : — Ոչ , կը պատասխանէ Ամենաս

միշտ քաղցր և համբերատար կերպով մը , ինչպէս որ իր իմաստութեանը կը վայլէ , ոչ երբէք ես և այս իմ սիրելի ժողովուրդս ձեր իրաւանց դէմ կը մեղանչենք : Ասկէ ետև ինծի հետ կը բնակիք , և հարսանեաց ու որդւոց ծննդեան օրերն ուխտանուէր ընծայներ կ'ընդունիք . . . ընտանեկան յարկաց սրբութեան ու առաքինի ընտանեաց խաղաղութեանն համար կը հսկէք :

Պար կատարեաց . « Ո՛վ աստուածուհիդ , գիտեմ որ յաղթեցիք . և ես իմ բարկութենէս ետ կը կենամ » :

Արեւետ . « Բնակեցէք ուրեմն այս ցանկալի երկրիս մէջ , ուր քան զամէնքն աւելի բարեպաշտ երկրպագուներ կը գտնաք » :

Ահա այսպէս կատազիք՝ Ամենասայ իմաստութեամբը հանդարտելով , Ամենքի խնամակալ աստուածուհիք կ'ըլլան և իրենց մաղթանկներովն՝ անիծել ուզած երկիրնին կ'օրհննեն : Երջանիկ քաղաք և իմաստուն քան զամենեսին , որ կ'ազատէ զՈրեստ կատազեաց սրբամբութենէն , բայց չուզեր ոչ դատապարտել զինքը իբրև իր հօրը վրէժխընդիր , և ոչ անպարտ ընել իրրև ըզմայրասպան . և այս ահաւոր դէպքը մասսամբ իմն անորոշ և 'ի կախ խողով , Որեստեայ ամբաստաններուն իր տաճարներն ու սրբարանները կը բանաց , մայրասպանին վրէժխնդիր աստուածուհեաց անկորատական մեծութիւնը յանդիման իսկ Որեստեայ բարձրագոչ հըշչակելու համար :

Հետեւեալն ուրիշ բերրով :

=====